

դիկ շին կրնար հպատակել ուսմին այս սպորի- նութիւններուն եւ զեղծութիւններուն բայց միայն սահմանափակ չափով մը: ընհ հակառակն, անոնց պատճառն է լեզուն կոկել, յարգարել, ուղղել, կանոնադրել, ճոխացնել, կատարելագործել շարունակ եւ, որքան հնար ե, ուսմին ալ բե- րել յուսումն եւ ի գործածութիւն մաքուր եւ ուղիւ լեզուին:

Արդէն արդի պայմաններն շատ տարբեր են հին դարուց պայմաններէն: Հիմաջ գիր, տպագրութիւն, լրագրութիւն, աժան մատենա- դարաններ, լսարաններ ունինք որք կը դիւրացը- նեն ուղիւ լեզուի տարածումն ժողովրդի ամեն խաւերուն մէջ եւ զեզուն անգրագոյն սղաւաղ- մանց վտանգէն զերծ կը պահեն: Լեզուները այսուհետեւ չպիտի կրնն այն խորին փոփոխու- թիւններն զորս հին դարերու մէջ կրած են:

Արեւն ուսուցայ եւ թըրացայ գրագէտ- ներ եւ գրողներ թող միաբանին արդի հայե- րենը մէկ բարբառի վերածելու ջանքին մէջ՝ առաջնորդ ունենալով մեր լեզուն բնիկ նկա- րագիրն եւ ցեղային գրողը, որ բարեբախտա- բար այնքան կենդանի կը մնայ մեր բարբառնե- րէն ոմանց մէջ եւ կը դիւրացնէ գրական մար- դոց գործը յօգուտ լեզուական վերակազմու- թեան եւ մրութեան:

(Ըրուսն-իւիւ)

Մ. Ս. ԳԱՐՈՒՆԸԼԵԱՆ



ԹՈՒՄԱՐԵՐԷՆ ԵՒ ՀՈՒՆԵՆ

Կենդանական Ասիոյ մէջ (Չինական Թուր- քեստան, հիմալայան լեռներէն քիչ մը հիւսիս, Պամիր լեռ) Թուրքան քաղաքին քովերը քանի մը տարի առաջ սեղի ունեցան նշա- նաւոր պեղումներ գերմանացի գիտնականներու ձեռքով: Այս պեղումները պատական ար- դիւնքներ ստին. երեւան հանուեցան խուժք մը լեզուներ՝ որոք շատոնց անհետացած էին աշխարհի երեսէն: Այս արդիւնքները գեւ նոր նոր կ'ուսուցնասիրուն եւ կը հրատարակուին: Երեւան եկած լեզուներուն մէջ կը յիշուին սոգդիարենը (իրանական բարբառ մը՝ որուն անունը միայն ծանօթ էր), երկու պահլաւական բարբառներ (մէկը հարաւարեւմտեան, միւսը հիւսիսային, գրեթէ մինչեւ այժմ անծանօթ), Տնագոյն Թուրքերէն, միջին Տնգկերէնի զանա- զան նոր բարբառներ, խուժք մը ուրիշ գեւ անյայտ լեզուներ կամ բարբառներ, եւ վեր-

չապէս բոլորովին նոր լեզու մը՝ որ կուռեցաւ Թոխարերէն:

Այս բոլոր լեզուներով ալ երեւան եկան զանազան քնագիրներ՝ շատը երկլեզուեան: Գիւ- սերը մեծ նշանակութիւն ունին յատկապէս մեզի համար. այսպէս պահլաւերէնի նորագիւտ բարբառները աւելի մտաիկ են հայերենի եւ կը պարզեն քանի մը ինգիրներ՝ որ բուն պահ- լաւերէնով չէին կրնար մեկնուիլ: Ասով ար- դարացաւ նաեւ Հիւպշմանի քանի մը ինքնա- յատուկ տեսութիւնները: Մէյլէ ունի այս մասին կարեւոր յօդուած մը. Sur les mots iraniens empruntés par l'arménien (MSL., XVII., էջ 242—250):

Թոխարերէնը Թոխարներու լեզուն է, այս ազգը՝ որ դասականներու Tochari, Հնդկաց Տուքհարա, Չինաց Tou-ho-կուսածն է: Ի դարուն կը ընակեր հին Բակտրիոյ մէջ: Այս լեզուով գտնուեցան քանի մը Թարգմանու- թիւններ հնդկերէնէ, բաշկական հասակաոր- ներ, առհասարակ երկլեզուեան, սող առ սող գրուած Թոխարերէն եւ Տնգկերէն. գրբըը հնդկական տառերն են, ուստի առաջին ա- գամէն իսկ թէ կարգալու եւ թէ Թարգմա- նելու համար շատ դիւրին:

Թոխարերէնէն երեւան եկած են երկու իրարմէ տարբեր բարբառներ, որոնցմէ առաջինը՝ որ կուռեցաւ A բարբառ, գտնուած է Թուր- քանի մէջ, իսկ երկրորդը՝ որ կուռեցաւ B բարբառ, գտնուեցաւ Douldour — Aqour կամ Touen-houang. Այս հասակաորները արդէն հրատարակուեցան գեղեցիկ տպագրութեամբ: Հնդկագէտ Sylvain Lévi եւ լեզուաբան Meillet պատրաստեցին ասոնց քննութիւնը՝ որ վերջերս հրատարակուեցաւ Journal Asiatique Թերթիւն մէջ եւ առանձին (Etude des documents tokhariens de la mission Pelliot, Paris 1911).

Թոխարերէնը Տնգերոպական լեզու մըն է, բայց նոյն ընտանիքին միւս քոյր լեզուներէն ո՛չ մէկուն հետ կը միանայ եւ առանձին ճիւղ մը կը կազմէ: Հայերէնի հետ ունի սակայն քանի մը հետաքրքիր նմանութիւններ: Այս, նմանութիւնները ո՛չ այնքան բառական են որչափ քերականական:

Հանելով Լեվիի եւ Մէյլիի ուսումնա- սիրութիւնէն, ստորեւ կը գնեմ այն բոլոր Տնգերոպական բառերը՝ որ հասարակաց են Թոխարերէնի եւ հայերենի. ասով նմանութեան չափը պարզ կերպով պիտի երեւայ:

Հայերէն	Թոխարեօն	Թոխարեօն
	A	B
Ակեր (յն.)		akaro „acorus ca- lamus“
Աշ		sālyi
Աշի		sālyinsana
Այլ		alyek
Անուս	fiom	fiem
Աչք, ակ		egane
Արժէ		arcantr
Արծն		ārkwai “սերմակ”
Բազուկ	pokem	pokais
Եօթն	spadh	sukādh
Լեւել	klogān	
Մուսկ		keni
Կնճիթ(պրս.)	kuficit	kukēidh
Կու		keuviye
Հինգ	pañā	piš
Մաշկ		melyem “ոսնակո՛- կէնէ”
Մէշ		mišo
Մի		mā “է”
Միս		misa
Ու		oñi
Չորս	štwar	štwer
Պղպեղ		pippāl (հնգ.)
Սառն		krōtēñiše ցուրտ (չս.)
Ցասն	štandh (10րդ)	śak
Քասն	wiki	ikāqi

Այլ բոլոր բառերը ըննուած են Մէլլէի կողմէ եւ Հայերէնի ըննութեան մէջ նոր բան մը չեն աւելցնել: Բայց կայ նաեւ բառ մը՝ որ կու տայ թերեւս Հայերէն նոր ստուգաբանութիւն մը. այն է՝ Թոխարեօն yolo = Հայ. յոռի, yolo կը նշանակէ “գէշ” . որ. kreñce pi wat no yolo pi wat yāmor “աղէկ կամ գէշ գործ մը” . կը գտնուի նաեւ yoloweretsamñiše “գէշ հոս” բարգին մէջ (կազմուած yolo “գէշ”, were “հոս” բառերէն՝ -tsamñiše -ութիւն մասնիկով). Հայերէն յոռի կազմուած է ի մասնիկով (հմտ. ըսրի). բուն արմատը *յոռ կը գտնուի յոռանալ Ես. 1Զ. 19. Եւ. ա. 7. յոռագոյն Սիր. 1Թ. 40. յոռացունենլ Եւագգ. բառերուն մէջ:

Թոխարեօնի եւ Հայերէնի միջեւ գտնուած քերականական նմանութիւնները՝ որ Meillet կը յիշէ, հետեւեալներն են.

1. Թոխարեօնի բայական ձեւերուն վերջը յաճախ կ'երեւայ y՝ ձայնը. ասիկա կրնայ

լու համեմատուիլ Հայ. մի՛ բերնը, բերնը, բերէր ձեւերու ր-ին հետ:

2. -լ ով գերբայները յառկայուս նման են Հայ. -եալ անցեալ գերբային:

3. Բացասականի մասնիկն է mā, որ է մեր մի՛ արգելականը (հնգ-երան. mā, յն. մի). Թոխարեօնի մէջ կը գործածուի առ հասարակ բոլոր բացասականներու վրայ:

4. -թթ Թոխարեօնի մէջ ծագում ցոյց առուող անականներ կը շինէ. հմտ. Հայ. ցի (քաղաքացի, Աթենացի, կանացի):

Ստոնցմէ դուրս մեր կողմէն կ'աւելցնելք նաեւ հետեւեալ նմանութիւնները:

5. -տ յոգնակի սեռականի մասնիկն է, որ բոլորովին նման է Հայ. -ց մասնիկին, որ. ñemmatš անուանց, tats նոցա (չոցա):

6. Թոխարեօնի երկու բարբառներուն մէջ կը նկատուի բառակցի վրայ ձայնափոխութիւնը. Ա բարբառին w ձայնը կը դառնայ B բարբառին մէջ y որ.

- A wāndh, B yente “քամի, vent.”
- A wāltə, B yāltəə “1000”.
- A wiki, B ikam “20”.

Հայերէնի մէջ Չարարաղի բարբառն ալ ունի նոյն ձայնափոխութիւնը. որ. վեր > յէր, յօր, վրայ > յըրա:

Յօդուածս կը վերջանեմ ուրիշ նկատողութեամբ մը. ըստ անգամեր նկատած եմ Թուրքերէնի մէջ հնդեւրոպական ձեւեր, որոնց բացատրութիւնը գտնուարին էր տալ: Թոխարեօնի գիւտով Թուրքերէնը կը դառնայ հնդեւրոպական լեզուի մը գրացի լեզու, այս գրացիութեան մէջ կրնային անդի ունենալ շատ փոխառութիւններ, եւ Թուրքերէնի մէջ այս կարգի փոխառութիւններ շատ կան, համեմատ է մէջ այլոց beš “հինգ” = Թոխար. piš, aq “սերմակ” = Թոխար. ārkwi եւ վերջապէս բացասականի me, mā մասնիկը, որ Թոխարեօնի mā-ին նման ոչ միայն արգելական է, այլ եւ կը ծառայէ կազմելու բոլոր բացասական ձեւերը (հնչ. կիթմէ, ալմա, կիթմտիտմ, ալմատրմ եւն):

Նոր Նախիջեան, 31 Դեկտ. 1911:

ՀՊԱԶՈՍ ԱՍՈՍԵՆ

